

ԿՐՕՆԱԿԱՆ

ԴԱՏԵԼՈՒ ԱՐԱՐՔԸ

Մի՛ դատէք զի մի՛ դատիցիք
Զի որով չափով չափէք նովին չափեցի ձեզ:

Աւետարանը լեցուն է գաղափարներով, բնական ու ընկերային, ուր իրական և անհրաժեշտ փոխադառութիւն կայ մարդուն և զինքը ըրջապատող իրերուն միջի։ ինչ որ կը ցանես զայն կը հնձես, կ'ըսէ առաքեալը, աշխարհ կոչուող այս մեծ գաշտին մէջ։ Եւ յիրաւի ամէն մարդ իր գրածն ու տուածն է որ կը ստանայ, փոխարարերութեամբ մը և համեմատական չափով։

Նոյն է պարագան մարդկային յարաբերութեանց ընթացքին։ Ամէն չնորհ իր փոխարէնը, ամէն արարք իր անդրագարձը և ամէն կանչ իր արձագանգը կը գտնէ, համաձայն արուածի նկարագրին, չափին ու կերպին։ Բնութեան և կեանքի այս փոխադառութեան օրէնքը շատ աւելի է, քան ինչ որ մենք կրնանք ենթագրել, Ամէն ինչ մեզի կուզայ այն չափով որ չափով որ մեզմէ կը տրուի ու կ'աւանդուի։ Կ'ուզես որ մարդիկ քեզ յարգեն, յարգալիր եղիր անոնց հանդէպ, կ'ուզես որ շուրջիններդ ժպիտով դիմաւորեն քեզ, քաղցրութեամբ վարուէ անոնց հետ, կ'ուզես որ մարդիկ սէր ու վատահութիւն ունենան քու նկատմամբդ, գործէ այնպէս՝ որ կարենաս ուրիշներուն թելագրել նոյն այդ մտածումն ու գործ։

Մի գատէք կ'ըսէ աւետարանը, բայց միւս կողմէն երանի կուտայ բոլոր անոնց՝ որոնք արդարութեան ծարաւն ունին։ Տեսսակէտով մը կարելի չէ չի գտնել, վասն զի մտածելու անհրաժեշտութիւն մըն է ան, ըլլայ բարոյական ըլլայ մտաւոր տեսսակէտէն առնուած, երբ նկատի ունենանք թէ ամէն մարդկային երեսով կամ արարք մեր մէջ յառաջ կը բերէ համապատասխան տպաւորութիւններ, զգացումներ, զրական կամ բացասական միտքեր։ Առա մը, առաքինութիւն մը, վատութիւն մը, բարիք մը, մեզ կը շահագրգուեն և մեր միտքը բնականօրէն անոնց նկատմամբ իր տեսաւ-

կէտները կը շինէ ու վճիռներու և եղրակացութեանց կը յանգի։

Անտարակոյս Յիսուս այս բնական անհրաժեշտ իրաւունքը չէ որ կը զլանամարդուն։ Յետոյ մարդկային գործերն արարքները դատող օրէնքներ և անոնց հսկող մարդիններ կան, որոնք առաւելի կամ նուազ ճշտութեամբ կը ջանան ընթացքաւ մարդոց լաւ կամ գէ արարքներուն և զանոնք արժեկորել, համաձայն անոնց նկարագրին ու արտայայտութեան։ Տակաւին կազմակերպուած ու գիտակից ընկերութիւն մը իր հանրային կարծիքը ունի, խօսքով, մամուլով ու գործով պայքար մղելու համար վատառողջ գաղափարներու և քանդիչ արարքներու գէմ։ Հետևաբար ինչո՞ւ Յիսուս փոխանակ ըսելու դատեցէք կ'ըսէ մի՛ գատէք։

Յիսուսի պահանջքը կը վերաբերի մարդոց ներքին իրականութեան, անոնց Աստուծոյ հետ ունեցած կապին, իրենց ապագային, աւելի ճիշտ անոնց ներքին ազատութեան։ Ոյն իրականութեան՝ որուն մեզմէ իւրաքանչիւրը իր հաշեւը պիտի տայ, այն գերագոյն դատաստանին՝ որ վերէ մարդկային օրէնքներէն։

Թէև մարդկային պատմութեան մէջ օրէնքը առհասարակ ժխտումն է ազատութեան, սակայն բարձրագոյն չափանիշով առնուած անոնք լրացուցիչներ են իրարու։ Իրականին մէջ բարձրագոյն օրէնքը ազատութիւնն է, և բարձրագոյն ազատութիւնը օրէնք։ Օրէնքը հակառակ է ազատութեան երբ նկատի ունենանք զայն անհատական պարագաներուն, սակայն օրէնքը ազատութիւնն իսկ է, երբ ընդհանուր առումով նայինք անոր։

Աղամ և Եւան իրեն աղամ անհատներ կիցան եղեմական պարտէզին մէջ, բայց օրէնքը եկաւ և սահմանափակեց անոնց ազատութիւնը։ «Ի ծառոյն գիտութեան բարոյ և չարի՝ մի ուտիցէք»։ Եւ կեանքի կոփեր գարերու ընթացքին ուրիշ բան չէ, բայց օրէնքի և ազատութեան միջն մղուող պայքարը։ Անշուշտ պիտի զայ սպասուած օրը, երբ աղամատութիւնը գերագոյն օրէնքը պիտի դառնայ կեանքին, երբ մարդիկ պիտի գիտնան կատարել իրենց գործն ու պարտականութիւնը ճշմարիտ ու

լաւիմաց ազատութեամբ, առանց պէտք ունենալու օրէնքին և անոր խստապահանջ կրամայականներուն: Անտարակոյս երբ օրէնքը պարտադրանք է միայն, և կ'առանքը իրը այդ, չի կրնար ազատութիւն նկատուիլ: Կաղնին որ կ'աճի, իրբե հասակ և գեղեցկութիւն, կը հապատակի ներքին օրէնքի մը, մարդը որ կը գաստիարակուի և կը յառաջդիմէ, նոյնպէս կը հպատակի առ այդ օրէնքներու, եթէ անոնք պահ մը զգային թէ օրէնքի խիստ ու ձնշող հարկադրանքին ներքեւ են, գուցէ չի կրնային ունենալ այն ազատութիւնը որ իրենց կատարելութեանը նպաստեց:

Օրէնքները անիմաստ և անօգուտ են երբ չեն նպաստեր մարդոց կատարելութեան և յառաջդիմութեան, երբ առիթ չեն գառնար մարդկային նկարագրի ազնուացման: Առանց այս բարիքին և բարի ազգեցութեան, օրէնքը ոչ միայն ազատութիւն չէ, այլ ընդհակառակին կատարեալ բոնակալութիւն մը և անիմաստ պարտադրանք միայն: Անտարակոյս այս ներքին իրականութեան և փոխարարերութեան է որ կ'ակնարկէ Յակոբոս առաքեալը իր թուղթին մէջ, երբ կը յայտարաբէ թէ «այնպէս խօսեցարուք և այնպէս արարէք, որպէսզի ազատութեան օրինօքն իցէք գատելոց»: Աղատութեան օրէնքին համաձայն է հետեւաբար որ. Աւետարանը կը հաստատէ իր չափանիշները և կը պահանջէ զանոնք հաւատացեալներէն: Յիսուս շատ լաւ գիտէր թէ արարքներն ու արարմունքները ոչինչ կրնան արժել եթէ չեն նպաստեր մեր նկարագրին և օժանդակ չեն հանդիսանար մեր յառաջդիմութեան: Իրականութիւն է թէ միւս ոյժ մը կայ ազատութեան մէջ որ գերիվեր է օրէնքով պարտադրուածէն, և սոորդ է թէ մարդեր կան որոնք վեր են օրէնքէն, և որոնք միայն ուղիղն ու բարին կը գործեն, հրամայուելով իրենց բարձրագոյն կեանքի ազատութեան օրէնքէն: Աղատարաց հպատակ: Ազատ արտաքին թոհուրուէն և մեղքէն, սակայն հպատակ այն բարձրագոյն օրէնքին որ իրենց մէջ կը զգացուի և իրենց գործել կուտայ համաձայն գերազոյն դատաւորի պահանջքին: Բոլոր մեծ և սեղծագործ անհատներ տէրն են այս ներքին աղատութեան: Այս իրողութեան է որ

կ'ակնարկէ գերման մեծ խորհողը երբ կ'ըսէթէ արուեստագէտը կը պարէ օրէնքի շըդթաներուն մէջ, առանց խորտակելու զանոնք և առանց զգալու անոնց ծանրութիւնը իր հոգիին վրայ: Այս օրէնքովն է որ պիտի դատուինք մենք օր մը երբ կենանք դատաստանի մեծ ու ճերմակ աթոռին տոջե, անկէ ընդունելու մեր վճիռը: Հոն է ուր առաջինները պիտի ըլլան վերջին և վերջինները առաջին:

Հետեւաբար դատելու և դատապարտելու չափանիշը արտաքին իրողութեանց պատկանելէ աւելի, ակնարկութիւնն է մեր ներքին իրականութեան, մեր ներքին օրէնքին: Աշխարհի մէջ գործ ազրուած օրէնքին համաձայն, ան որ կը գործէ, միայն ան կրնայ շահիլ իր հացը: Սակայն այս սկզբունքն անգամ ճիշդ չի գործադրուիր մեր կեանքին մէջ: Վասնզի անոնք որ չեն աշխատիր, կ'ունենան նորէն հոս իրենց հացը, և անոնք որ կը քնանան, ունին շատ աւելին՝ քան անոնք որ կը հսկեն օրն ի բուն:

Նոյն չէ սակայն պարագան հոգեւոր կարգի ազատութեանը և մարդկային կեանքի փոխարաբերութեանը մէջ. հոն անձրել չինար համահաւասար արդարին և մեղաւորին վրայ, ոչ ալ արել կը փայլի բոլորին համար հաւասարապէս: Հոն, այդ կարգին մէջ և գատաստանին առջեն է որ գործողը պիտի ունենայ իր հացը և տառապողը իր հանգիստը:

Իրական և բացարձակ արդարութիւն չկայ մարդկային կեանքին մէջ, եթէ անոր չի հսկէ Ամենատեսին աչքը և չ'ուղղէ մեր սիրտն ու կամքը համաձայն իր արդարութեան և գատաստանին: Մենք յաճախ կը դատենք համաձայն երեսյթներու և անոնց նկատմամբ մեր ունեցած նախասիրութեանց կեցուածքին: Մենք կը դատենք համաձայն մեր շահերուն և մեր նեղմիտ հասկացողութեանց: Սակայն կեանքը երկու երես ունի, և յաճախ արտաքին պատճառ ները ճշգրիտ համեմատութեան չեն բերուիր արդիւնքին հետ: Բաներ կան որ մարդկային աչքերով չեն մակարերուիր, բայց Աստուած կը տեսնէ ու կը դատէ զանոնք համաձայն իր արդարութեան: Մարդկային արդարութիւնն ու գատաստանը նկատի ունի արդարութիւնն ու գատաստանը բայց լաւ գիտայաճախ գիտաւորութիւնը բայց լաւ գիտա-

ւորութիւնները միշտ լաւ արդիւնքով չեն երկիր։ Ընդհակառակն կեղծիքն ու ունայ- նամութիւնը յաճախ կրնան ասպետական արարքներով երկիր։ Կարելի է Յիսուսին պէս քարոզել, գործել խոնարհամտօրէն, ծառայել իր նմաններուն, լուալ անոնց ոտքերը, և մատնանըշել անոնց գերազոյն բարին, բայց չ'ունենալ Յիսուսի ոգին։

Տակաւին մարդկային դատաստանն ու պատիժը կը պարունակէ իր մէջ վլէժիլընդ- րական զգացումներ և կը նուիրագործէ ոճիրը։ Քրիստոնէութիւնը չարիքին հակա- ռակ չ'երթար զայն արգիլելու համար, վախնալով թէ որովներու փացման առի- թով, արդար ցորենի հասկեր ևս կրնան արմատախիլ ըլլալ։ Չարիքին դէմ միակ կոռւելու կերպը բարիք աճեցնելն է, ահա քրիստոնէական կերպ մը զորս այսօրուան մանկավարժութիւնն ու բարոյագիտութիւ- նը կը կիրարկեն մարդերու ազնուացման և բարիքին ի խնդիր։

Եետոյ դատելու և դատապարտելու համար մէկը, առնուազն զայն ինքնա- պաշտպանութեան մղել է, իր սխալին մէջ յամառելու առիթ տալով իրեն։ Ի վերջոյ ամէն դատաստան դէպի վար նետուած ակնարկ մըն է, դատողը որ ինքզինքին իրաւունք կուտայ իր նմանին նկատմամբ արձակելու վճիռը, ինքզինքը իր դատա- պարտութեան առարկայ եղողէն վեր նկա- տելու հակամիտութիւնը ունի միշտ։ Միայն ներողամտութիւնն ու սէրը կրնան լեցնել այն բացատը որ կը գոյաւորուի այս կերպ դատողին և դատուողին միջեւ իրական եղ- բայրութիւնը կը սկսի այն վայրկեանէն, երբ մենք իրաւունք չենք տար ինքզինք- նուս դատաւոր կանգնելու մեր նմաննե- րուն, «մի՛ դատէք զի մի՛ դատիցիք»։ Օ- րէնքը միշտ անօրէն է, միակողմանի, մաս- նակի։ Սիրոյ և ներողամտութեան մէջ ա- ռաջի շուտ և ճիշդ կը հաշտուին անարդա- րութիւնները, քան մարդկային արդարու- թեանը մէջ։

Եթէ ամէն ինչ իր փոխագարձը ունի կեանքի բոլոր մարզերուն վրայ, ներողա- մտութիւնն ու սէրն ալ իրենց աստուածա- յին փոխագարձը ունին, գեր վիճակ մը զոր ունեցան սուրբերն ու արդարները, և կեան- քը ապրեցան ու ապրեցուցին համաձայն

աստուածային օրէնքին և արդարութեան, Օր մը գերազոյն հաշուեյարդարին մենք պիտի չկրնանք պարծենաւ մեր արդա- րութեամբը այլ մեր սրտի կեանքին բարի- քովը։ Մարդիկ միակողմանի ու ծայրայել են, կը ձգտին հոգեպաշտութեան ու կը միտին ճգնակեցութեան, կ'ուզեն հեռու մեաւ մեղքէն և կ'իյնան օրէնքի լուծին ներքե, սպանելով շատ յաճախ մարդկա- յին ազատութիւնը։ Լրջամիտները կը դառ- նան պիրկ, խանդավառները՝ մոլուսնդ, ազատամիտները սկեպտիկ, ներումն ու սէրը միայն կրնան բուժել անարդարութեան այս խոցը։ «Մի՛ դատէք զի մի՛ դատիցիք, զի որով չափով չափէք նովին չափեսցի ձեզ»։

Ծնորհալին՝ մարդկային արդարութեան և կեանքի տկարութիւններուն հանդիսա- տես, Աստուծոյ գթութիւնը կը հայցէր ա- նոնց, փոխանակ Անոր արդարութեան, ո- րուն առջև գուցէ ոչ ոք կրնար արդարանալ։

«Արդարութեամբ մի՛ դատեսցես, Այլ գթութեամբ քով քաւեսցես»։

Ե.

* *

Քրիստոնեութիւնը հայ ժողովուրդի աշ- բում լոյս է, ուստի եւ անոր մատակարար «Լուսաւորիչ»։ Այդ լոյսը մարդկային չի եւ ոչ նիւթական, այլ՝ երկնային։ Լուսաւորիչ կանքեղի, հրաւալի, ժողովրդական սխանչելի բանասեղծութեամբ յօրինուած աւանդու- թիւնը, այդ հայեացիք եւ հաւատի յայտա- րան է։ Արագածի գագարին կախուած է երկնելից այդ կանքեղը, որի մէջի իւղը փո- խարեն Լուսաւորչի արցուեքն է, միւս բո- րբիխօս Աստուծոյ առաջ որ անմար մեայ՝ խա- ւար կեանքը լուսաւորող այդ կանքեղը։

* *

Կրօնի հիմքը մարդու գեպի Աստուած ունեցած իւնդանի հաւատուն է. բայց մի հաւատ, որ ցնորք, երեւակայութիւն չէ, այլ իրական, տօսափելի, ինչպէս տեսանելի իրերը։

ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ